

նոյն . պէտք է սիրել զանիկայ , պատուել , և մանաւանդ՝ ի գործ դնել իր պատուերները :

Աիրոտ մը անարատ պահելու մի միայն միջոյն է չափ դնել իր փափաքներուն : Այս կերպով՝ առաքինութեան ձամբէն քիչ մը ատեն հեռանալու ալ ըլլասնէ , գարձեալ շուտով կը մտնաս անոր մէջ :

Ո՞րչափ անգամ վայրկենական հաշոյքի մը համար այնչափ բան կը վատնեն մարդիկ , որով հարիւրաւոր թըշուառներ կրնային մահուրնէ խալսել :

Պալատներ կը կամքնուին մէկ մարդու բնակութեանն համար միայն . աւելի աղեկ չէր ըլլար հասարակ չէնքեր շնուր ու անոնց մէջ բնակեցրնել այնչափ դժբաղդներն , որ գլուխ դնելու տեղ չունին :

Եշխատութենէ կը խորշի մարդ առաքինութեան հասնելու համար . բայց ով տեսնուած է որ բաղդին յաջողութիւններն արհամարհէ , որոնք նեղութեամբ ձեռք կը ձգուին :

Երբոր տէրութեան մը կառավարութիւնը քաղցր է , ժողովուրդը մահուրնէ կը վախնայ . որովհետեւ այնպիսի ատեն կեանքը զուարձալի է : Երբոր կառավարութիւնը չափազանց խստութիւն կը բանեցրնէ , ալ մահուրնէ ըլլախնար . որովհետեւ անտանելի կեանք է անցուցածը :

Դաերութիւնը , հիւանդութիւնն ու մահը կենաց մեծագոյն թշուառութիւններն են : Հարստութիւնները ասոնց դարման մը չեն ըներ . մանաւանդ թէ՝ հարստութեամբ շատ անգամ աւելի շուտով կը ծերանայ մարդ , աւելի ստէպ կը հիւանդանայ , ու աւելի շուտ մահուան դուռը կը հասնի :

Շատ քիչ բան պէտք է մնանելու , բնակութեան ու զգեստի համար : Ին կէց աւելին ունենալու կը բաղձայ մարդ՝ ուրիշներուն ախորժակին համաձայնելու , կամ աչուրնին առնելու համար :

Հարկութեան կրից միջոցը բան մի գրեր : Լեզուի հարուած մը շատ անգամ դաշոյնի մը հարուածէն աւելի վըտանգաւոր է . ինչ պիտի ըլլայ ուրեմն գրչի հարուած մը :

Տէրութեան պահպանութիւնը ժողովրդենէ կը կախուի : Ով թագաւոր , դու որ ժողովուրդը կը կեղեքես՝ որպէս զի զքեզ հարստացընես , կը նմանիս անմարդուն , որ իր մարմինը յօշ յօշ կը կտրէ՝ անով մնանելու համար . իրաւցնէ իրեն ստամբուլ կը լեցընէ , բայց մարմինը շուտով կը մեռնի :

Ծագաւորի մը համար քան զմեծագին գանձս աւելի յարգի բան մը կայ . և այս է՝ իր հաւատարիմ ծառայից իմաստուն խորհուրդները , որ պետութեան պիտոյիցը վրայ կը տեղեկացընեն զինքը :

Ա. Ռ. Ա. Կ

Պարկն :

(Օր մ' Աքամազդ հանեց հրաման
Որ կենդանիք գան ժողվըսին
Յոսս արքունի իւր բարձրութեան .
Եւ թէ կայ մէկը մէջերնին ,
Եւսէ , արժգոհ կերպարանքէն ,
Ծաղ համարձակ զրուցէ ինձի
Որ շուտով ձարն ըլլայ իրեն :
Վաշեկուր դու նախ , կապիկ .

Տես զուրիշներն ու բաղդատէ՝

Կայ քեզի պէս մէկն ազուօրիկ .

Դոհ չե՞ս մի դու : — Ե՞ս , ինչո՞ւ չէ ,

Արտէ կապիկն . ամենուն պէս

Չորս տոտիկ ալ չունիմ մի ես .

Որչափ պատկերս որ եմ տեսեր .

Մըանելու բան մը չեմ գըտեր :

Ռայց ոա եղայրս՝ արջը խոշոր

Շատ այլանդակ է իրաւ որ .

Չըլայ յանկարձ՝ թէ ինձ կ'աւտայ՝

Որ իր պատկերը քաշել տայ :

Երջն ետեւէն վըրայ զալով՝

Ովչէր կարծեր թէ տըժգոհայ .

Ռայց նա ներհակ պարծենալով՝

Իր գովեստին ետքը ըսկայ :

Նոքն ալ փիզը վար կը զարնէր .

Դեռ եւելի , կ'ըսէր , պէտք էր

Որ պոջն երկայն , կարձ ականջներն ըլլային .

Են ինչ արգեղ է այլանդակ կոշտ մարմին :

Փիզն ետեւէն խօսքը կ'առնէ .

Եւ թէպէտ էր նա խելացի ,

Ռայց նոյն բերանը կը սըսնէ :

Իմ ախորժակս ալ ինձի

Արտէ թէ սա պալէնան

Ենչարժ կըտոր մ' է լերան :

Խակ մըրջիւնիկն անդիէն՝

ՈՎՇ , ան ինչպէս պըզտըտիկ

Ուկն է , կ'ըսէ խընտալէն .

Ինքինքն անոր քով

Հըսկայ կարծելով :

Երամազգ խօսք կը լսէ ասոնց ամենէն ,

Եւ կ'արձըկէ զամէնքն ալ գոհ իրենցմէն :

Ռայց զայն անբան խելառներն

Ենցուց մեր ցեղն ալ եւել :

Ինչ որ ըլլանք՝ լուսանն ենք մենք ուրիշի ,

Եւ կոյր խըլուրդ մենք մեզի .

ՈՎԵ ներելի է ամենայն ,

Խակ ուրիշի ոչ ինչ բան .

Ուրիշ ազքով կը տեսնանք

ՈՒԵ , ուրիշով ընկերտանք :

Ճարտարապետն էից կերտող գերագոյն

Պարկ շալակնին դըրաւ նոյնպէս ամենուն ,

ՈՒԵ հին եւ թէ նորերուն .

ՈՒԵր պակսութեանց պարկը կախեց ետեւնուս ,

Խակ ընկերացն՝ առջեւնուս :